

ԲԱՇՄԱՎԵՊ ՀԱՆԴԻՍԱՐԱՆ

— ԲՈՆՈՍՈՒԹՈԿԱՆ - ԳԻՏՈԿԱՆ - ԲՈՐՅԱԿԱՆ —

ՈՅՀ-ՈՅՀԱ

ՀԱՅՈՐ

ՀՊ



Ա. ՀԱՅԱՐ

1921

ՆՈՅԵՄԲՐԻ

թիւ 11

ԽՄԲՈԳԲԱՆ

Փ Բ Կ Ո Ւ Թ Ե Ա Ն Ն Ա Ի Ա Հ Ա Ն Գ Ի Ս Ը

« ԱՅ ԿԱՐՄԻՐ ԽԱՉ »Ն Է այդ, որուն
անձնանուէք գործունէութիւնը « Բազմա-
վեպ » իր յաջորդ էջերուն մեջ՝ պայցառօ-
րէն ցուցադրած է:

Բաց ինչ որ հոս կարեւոր կը համարի՞նք
դնել՝ հետեւեալն է:

Նկատի առնելով ՀԱՅ ԿԱՐՄԻՐ ԽԱՉի կե-
դրունական Վարչութեան առ մեզ դրկան-
գիրը, -ուրիմէջ այլոց՝ կ'ըսէ « Փափագող ենք
որ Զեր կոչին հասցէ ցուցուին թէ թերթիդ
Խմբագրութիւնը և թէ կեդրոնա, ստացուելու
համար ազնուածիրտ հայերու նուէրները » —
սիրայօժար կ'ընդունիք առաջարկը ևս այդ
նպատակաւ պաշտօնապէս բացուած կը
հրատարակենք մեր թերթին Խմբագրու-
թիւնը Հ. ԿԱՐՄԻՐ ԽԱՉի իր այլ կեդրոն,

ու կը հրահրենք ամբողջ Հայութիւնը,
յատկապէս արտասահմանի եղբայրները,
բերենու լինենց ազգափրական վիհանձն
ազակցութիւնը այդ քարերսու Հաստատու-
թեան, որ, « ուիրուած է Հայկական տա-
ռապանքին ստեղծած ցաւերը և վերքերը
ամոցելու՝ անհարին ճիգերով » :

Կարելի՞ է երեւակա ել սիրտ մը որ չիըր-
ճուի, տեմներով այդ նուիրական աջը՝ որ
սրբել կը ճնշնի արեան ծովիրէ մազապուրք
բիւրաւոր խնեներու արտօսրսից աչքերը:

Այսնք ամսուր տառապանքներով ճնն-
շուած նոգիներն են, անուելի Վտանգներէ
նողոպած, արիւնուշտ նիրամներէ խը-
լուած ու փրկուած մանուկներ, պատանի-
ներ, հայութիներ:

Զշրջեցան անոնք կեսանքի ծիծաղկուտ ափերուն վրայ, ընդինակառաւակն՝ թիսատեսիլ ամափեր պողոթկացն թունաւոր մաղջ մը անոնց շուրջ, ու մողեխանձ շամթեր՝ լափեցին անոնց վիրեվիները։

Աղգադրուժ չէ՝ այն՝ որ անտարբեր կը դիտէ այդ կիսաքանդ սինւները, իբրև ինչն Հռովլին ժառանգուած մնացորդները ֆորոյի մէջ։

Բայց, Հայեր, պէտք է գիտնանք, անոնք մեզի չափ իրաւունք ունին ապրելու. օտարներէն չէ որ կը սպասեն իրենց ազատագրութիւնը մահուան նիրաններէն - ի զուր սպասում մ'է այդ - այլ անոնցմէ՛ որոնց երակներուն մէջ մի եւ նոյն հայկական արիւնն է որ կ'եռայ։

Այդ, եթէ թշնամւոյն դաժան սուրէն ու սովէն կը կախուէր ցարդ այդ թշուառ հայորդներուն կետանքը, այժմ մի միայն մեր գթասրտութենէն կը կախուի։

Հապա շտապենք օգնութեան։

Եւ պիտի դանդադի՞նք՝ երբ նկատենք անոնց սրտերու խորշերէն թուած աղողողով ծայները. երբ նկատենք վայրկեան մը որ անոնցմէ իւրաքանչիւրը՝ մեր սուրբ Հայորերու նուիրական խօսքերէն փոխ առած՝ առջեւնիս դնէ իր անորակեի կացութիւնն ու սպառնացող վլուանգը՝ ուժգին գոչելով։

«Կորժանեաց զիս չարագործ թշնամին և կամի ի սպառ զիս որսալ...» (Շարական)։ Հյոնայիշներ ուրեմն։

Չի բաւեր ուրախանալ միայն, չի բաւեր խրախուսուիլ, թէ կեանքի լապտերը դեռ կը պլավայ անոնց մէջ, ու կը դիմադրէ մանաւանդ չարամիտ հովերու՝ որ ի սպառ մարել կ'աշխատին։

Հարցնենք սակայն, ինչո՞վ կը դիմադրէն այդ մարմրող հոգիները. ո՞վ է որ արծարծել կը ճգնի այդ առկայծող լապտերները։

Աղգանուէր ծեռք մը, փրկարար Հաստատութիւն մը... ՀԱՅ ԿԱՐՄԻՐ ԽԱԶՆ է այդ։

Ահա թէ քանի դժուարաբեռն է ուրեմն այն պաշտօնը զոր ստումներ է ան, յուսալով ամբողջ Հայութեան անկանուէր օժանդակութեանց, մասնաւորապէս արտասահմանի այն ամէն բարեկեցիկ հայ եղբայրներուն՝ որոնք բախտաւոր պայմաններու մէջ կ'ապրին։

Ո՞չ մէկ հայ պիտի կարենայ ծեռնպահ կենալ, եթէ ի նկատի առնու սա կինսական կէտք. ինչ որ գթութեան ու սիրոյ կը պատկանի, ինչ որ մեր ազգին ամբողջ ապագայ յշաք կը կազմէ, ինչ որ Հայութեան ամենայարգի սեփականութիւնն է՝ ապաստան գտած է այդ «ՓՐԱՌԻԹԵԱՆ ՆԱԽԱՀԱՆԳԻՍՏԸ»։

ԽՄԲ.

Croix Rouge Arménienne Comité Central

Péra-Asmali-Merdjid, N. 83

CONSTANTINOPLE

Rédaction de la Revue
“Pazmaveb,”

S. Lazare

VENISE (Italie)